

363

281

86

ՅԱԿՈՒԲ Կ. ԱՐԱՊԵԱՆ

( ՍԵԼՆԳ )



ԵՐԿՈՒՆՔ

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

( Քերթում )

Հայասանի փառայեղ անցեալը,

Արի նոս ներկան,

Եւ յուսպից ապագան:



ԳԻՃ 50 ՍՆԴ.

1913

Տպարան «ՈՍԿԵՒԱՐ» Մ. Յ. Լոպատեան — Վառնա






891.39  
U-82

1 JAN 2009

19 NOV 2019

ՅԱԿՈՒԲ Կ. ԱՐԱՊԵԱՆ

( Սեւեց )



ԵՐԿՈՒՆՔ

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

( Քերթած )

Հայասանի փառայեղ անցեալը,

Արիւնոս ներկան,

Եւ յուսալից ապագան:



Գին 50 Անգ.

1913

Տպարան „ՈՍԿԵՒՍԸ“ Մ. Յ. Լոպատեան - Վառնա



21.02.2013

27634

181



# ԶՕՆ ԴՈՒՋՆԱՔԵԱՅ



Ս Օ Տ Ի Ա Ք Ն Ա Կ

Ազնուաճախի Տնօրեն

Պ Ա Ր Ո Յ Ր Պ Ա Ր Ո Ն Ե Ա Ն Ի

Յորչափ սանին, օրեր կեանքիս քաղծագին,  
 Յորչափ վառե, կայծը հոգւոյս կանթեղին.  
 Զ'պ'սի մոռնայ երախտագէտ սիրսս, Չեզ  
 Որոյ նւան կուգայ Չօնեյ զայս գ Չեզ:

Հեղինակը



57125-66

# ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ



Ծննունդ առիւր, Ասիային արգանդէն,  
Եղեմն եղաւ օրօրանդ լուսեղէն,  
Արեգակն՝ ալ երանութեան նոյն, պահուն  
Մկրտեց քեզ, իւր շողերով փողփողուն:

Զեփիւռները, հեղիկ շունչով վէտ 'ի վէտ  
Մրմնջեցին քեզ, օրօրներ բերկրաւէտ  
Եւ թեւերով իւրեանց փափուկ օդային,  
Ի գոգ սրտիդ, իմնդի շաղեր լեցուցին:

Ծաղիկները բազմաբուրեան, դիւթազեղ  
Ընդգրկեցին զքեզ, բոյրով սիրազեղ,  
Եւ հազուցին երանութեան պատմուճան,  
Շինելով զայն, թաւիչներով երվնազան:



Օրհներգաբան սոխակները շինեցին  
 Իւրեանց բոյնը, 'ի գոգ ծաղկանց գիւթային  
 Եւ երգեցին գեղգեղներով անհատնում  
 Մեղեդիներ, եթերային, անպատում:

Թափթփեցաւ լուրթ գմբեթէն եթերին  
 Սուրբ սերմերը արիութեան բնածին,  
 Որք՝ մտնելով, արգտնդից մէջ կուսային  
 Մարմնացուցին քաջութիւնը երկնային:

Այդ մարմնացեալ, արիութիւնք երկնային,  
 Մարտնջեցան ընդդէմ խմբոց սատանին.  
 Սեւ սարսուռներ տալով, նոցա սրտերուն,  
 Կտարտեցին ժանիքները մահաթոյն:

Արտաշէաներ և Վարդաններ վեհափառ,  
 Ծնունդ առին այդ սերմերէն անսպառ,  
 Եւ փայլեցան ընդ հորիզոնն փառքերուն,  
 Զերգ արեւներ լուսաճաճանջ, շողջողուն:

Յանկարծ եկան, ծուէնները ամպերուն,  
 Ազատակու հորիզոնդ փողփողուն.  
 Եւ հետզհետ բազմանալով նոյն հետան  
 Ժպխտներուդ արեգակին մերձեցան:

Եւ ուղեցին լափել, Արփիդ շողջողուն,  
 Երախովը խաւարակուռ ամպերուն,  
 Բայց չ'ստացան սեւ իղձերը գոհացում,  
 Զի դեռ վառ էր, և շղերն՝ էր փալիլում:

Ընդ փոյթ եկան, ուրիշ ամպեր հոծ, դաժան  
 Այդ զաղփաղփուն սեւ ամպերուն օգնութեան  
 Եւ ցոյց տալով, ժանտ ժանիքներ մահաթոյն  
 Սպառնացին մարել, արփիդ շողջողուն:

Մռայլ ամպեր, սարսուռներով համօրէն  
 Եկան անդուստ, փարառնի աշխարհէն  
 Եւ խաւարի շղթաներով, սարսուռն  
 Կաշկանդեցին արեգակդ առ կայծուռ:

Այսպէս շիջաւ, յովկէանի խաւարին,  
 Ժպխտներուդ, նշուլագեղ բոց արփին.  
 Եւ կաթկթեց, իսկոյն ամպէն ճըփճփուն  
 Սարսուլից արհաւիրքը վշտերուն:

Պիղծ արգանդէն, այդ խաւարին մահս'տուեր  
 Դուրս վիժեցան, բելիարներ բօթաբեր.  
 Որք՝ հոգւոյդ մէջ, պտջացուցին բնածին  
 Սարսուռները, անիծակուռ գեհնային:



Այդ մարմնացեալ ոարսափները գեհննին  
բռնեցին քեզ, վոճմակներով մոլեզին  
Եւ ներկեցին արիւնտով ծիրանի,  
Սուսերները, անիծակուռ գեհննի:

Ընդ փոյթ զքեզ, մերկացուցին բրտօրէն  
պատմուճանէն երանութեան, լուսեղէն.  
Եւ հազցուցին սուզի քուրճը, սեւաթոյր  
Ընդելուզեալ տատակներով սայրասուր:

Անիծակուռ շլթաններով գերութեան  
կապեցին քեզ, խժոժութեամբ մ'անասման  
Եւ թափեցին վերայ դէմքիդ վեհաշուք,  
Գեհննածին ատելութեան մաղձն'ու թուք:

Զերդ սղբուկներ, երակներէդ ծըծեցին,  
Հիւր արիւնդ, անյագօրէն, մոլեզին.  
Եւ լեցուցին 'ի մէջ սրտիդ կարեւելք  
Հրազէնին ժանրոտ թոյնը, մահարեր:

Վերայ կուրծքիդ, կայծերովը գեհննին  
Մահա'ափիւռ խարոյկները, վատեցին.  
Եւ շունչովը պղղծ հաւատքին ժանտարոյր  
Արծարծեցին բոցը կիզիչ, մահարոյր:

Այդ բոցերէն մեծ խարոյկին հր'հոտան  
Աւերակաց մոխրակոյտեր գոյացան.  
Այսպէս բրին, բուրաստանդ անապատ  
Շրջապատուած մացառներով փշապատ:

Վերայ փխրուն աւերակաց մեծ կոյաին  
Արիւնաթոյր ժանտ մահիկը պարզեցին.  
Եւ արիւնի ճահիճին մէջ սարսուռն,  
Ղետեղեցին իւրեանց գահը երերուն:

Այդ գահոյքէն ժանտատեսիլ սատանին  
Ոճիրներու կայծակները գոտացին.  
Որք՝ աւերիչ, կիզիչ բոցով առ լցուն  
Սպանացին զոյսութեանդ կապերուն:

Յապուշ կրթեալ, այդ շանդերէն հր'հոտան  
Եւ զլլխած բուրումներէն հիւր արեան,  
Արձակեցիր հայեացքներդ խնդրագին  
Ոճիրներու հրաբորբոք զարբնոցին:

Պաղատապին հայեացքներդ մարեցան  
Ընդ հուպ, արեան ճահիճին մէջ հիրերփնեան  
Ինկաւ այսպէս, յոյսերդ ալ սեւեռուն  
մէջ ծուզակին պատրանքներու հմայուն:



Մտէդ փրթող աղաղակով ողբական,  
և նայուածքով աղերարկու, գթութեան  
Պաղատեցար պաշտպանութիւն գրկիցէն  
Զի, թումբ դնէր, այդ հեղեղին առջեւէն:

Բայց նա, չ'ուզեց, լսել ձայնդ ողբական,  
Թոյլ տուաւ որ, հոսին հեղեղք հիւր արեան.  
Փշուեցաւ այսպէս ձայնդ խնդրագին.  
Ընդհարելով անդթութեան խարակին:

Մերձ գրացւոյդ, օգնութենէն յուսահատ  
Յուզի գրիւր որդիներդ հարազատ  
Զի, բերեն քեզ բխր խոցերուդ բալասան  
Արեմուտքի պերճ աշխարհէն բերկրութեան:

Յուզի անկան, նոքա ընդհուպ փութագին  
բեռնաւորուած, խորձերովը մեծ ցաւին:  
Այսպէս գացին, մուրիկները գթութեան  
Քարշ տանելով շղթաները գերութեան:

Կարաւանը մուրիկներուն գթութեան  
Հասաւ մեծղի գրանց առջեւ եւրոպեան  
և գողոցուն բազուկներով փութագին  
Բաղինց գրունք արդարութեան ու գութին:

Յուցարբելով մեծ խորձերը ցաւերուն,  
և սգապատ խորութիւնը վէրքերուն  
Կողկողագին, հեծեծանքով խնդրեցին  
Բալասան մը, այդ վէրքերուն փութագին:

մուրիկներուն այդ անհատնում բզբերէն,  
և անընդհատ, սրտախորձ արեւոսէն  
Չանձրայթ դգաց, շահախնդիր եւրոպան  
Բացաւ խարսն, դուռնիքը կեղծ գթութեան:

վեց բժիշկներ . . . . մեծանոցակ, բանկրուն  
մասնաղէտներ արդարութեան վէրքերուն  
երեւեցան գրան առջեւ կեղծ գութին  
Քողարկուած զիմակովք կեղծիքին:

Հարեանցի ակնարկով մը, նայեցան  
Փոսխտացած այդ վէրքերուն ցահասան,  
Բայց չ'ուզեցին խորը քննել վէրքերուն  
Ծանրութիւնը կշեւլ ցաւէ խորձերուն:

Երկնջեցան թէ, մի' գուցէ այդ վէրքին,  
Լեղի թոյնը թափի խրեանց հաճոյքին.  
Ներշնջելով պատիր յոյսեր շուտ, բուժման,  
Փափաքեցան ճամբու դնել կարաւան:



Դեղագիր մը պատրաստեցին փութագին  
Գրելով հոն զեղեր արագ բուժումին  
և ըսին թէ, այդ զեղերով շուտ, խսկոյն  
Պիտի բուժին խոր վէրքերը մահաթոյն:

Ըսին նաև, թէ՛ այդ զեղգիր ձեր վէրքին,  
Պիտ՛ զրկուի մարդակերաց արքային,  
Զի, պատրաստէ զեղօրայքը անյապաղ  
Նւ զրկէ ձեզ, արագարար անդանդաղ:

Կարտանը այդ յոյսերէն զօրացած,  
Հրաժեշտ տալով, վին կաճաւին բժշկաց  
Ճամբաց ելաւ գէպլէ աշխարհն, վշտերուն  
Բերելով քեզ, քաղցրութիւնը յոյսերուն:

Ակնկառոյց, և անձանձիր նայեցար  
Ոճիրներու մեծ դարբնացին ընդերկար,  
Զի, տեսնէիր սուրճանդակը ժպիտին,  
Ծիածանը աղատութեան Արեգին:

Փուճ էր սակայն, մացառէն վարդ որոնել  
և գեհնէնէն աղատութիւն սպասել.  
Փուճ էր յուսալ, մահէն ժպիտ կենսածին  
և գթութիւն ճիրաններէն զազանին:

Գողաց յանկարծ, աշխարհդ սեւ սարսուռով,  
Գոռգոռացող կայծակներուն անդոհով,  
և բացուեցաւ զերեզմանի անդունդներ,  
Բոնկումէն այդ շանթերուն կենսաւեր:

Արծարծուեցաւ այսպէս հուրը, խարոյկին  
Կոտտանքներն՝ ալ փառխտացած հին վէրքին  
և ծանրացաւ շղթաները զերութեան  
Բարդումովը, օղակներուն բոնութեան:

Դեզի փոխան, մարդակերաց վատ արքան  
Տուաւ այսպէս, թունաթաթախաբալտան,  
Անրջային յոյսից այսպէս փունջն յետին,  
Թառամեցաւ ժանտ շունջովը հոծ ցաւին:

Ալ, պարտասած, արգարութիւն մտբալէն  
և յուսահատ կեղծ գթութեանց դռներէն  
Փղճկած՝ վէրքին խորութեանէն անաւոր  
Նաւեցար վեր. Եհովային Երկնաւոր:

Լալանտաջ, և հայեացքով նուազուն  
Ի դուճ անկեալ, բաղուկներով կարկառուն  
Երկնարնակ Տիրոջ, գահէն անյարիր  
Պաշտպանութիւն և գթութիւն հայցեցիր:



'Ի ցոյց գրիր նորա, կուրծքդ բազմատոց  
 վերայ ճակտիդ, զի գուճած՝ վշտաց ամպեր հոծ  
 և հայցեցիր զի սոսյ վէրքիդ բալատան  
 վանէ ճակատեդ, ամպը մաայլ, թագծու թեանս:

'Ի ցոյց գրիր, նաև չղման գերութեան  
 Տուայտանքի՝ ծանր խաչը, հին գարեան  
 Աղաջեցիր զի, այդ կապանք խորտակէ  
 և դարաւոր ծանր բաձը վերցնէ:

Ի ցոյց գրիր, նաև դամբանք սգաւոր  
 և դարբնոցը սճիրններուն անաւոր  
 Խնդրեցիր որ, փակէ դամբանք մոզոքին,  
 և կրծանէ մեծ դարբնոցը, սճիրին:

Այսպէս երկա՛ր, ու դարերով ողբացիր  
 Սրտիդ խորէն, աղաղակներ թոցուցիր,  
 Բիւր պաղատանք, աղերսանքներ բազմազան  
 Օգուտ չ'ունէր, զի, նիրհամ էր Եհովան:

Սակայն, հուրը մեծ խաբսյկին մշտավատ  
 Հեազհետէ կ'արծարծուէր անդադար  
 և հրդեհը կը տարածուէր ամէն զի  
 Լափլիզելով հողիները ծաղկատի:

Յանկարծ, փրթաւ, ճայմը անկդ. երկնքէն  
 Թնդացնելով Տիեզերքը համօրէն.  
 Վրէ՛ժ . . . վրէ՛ժ . . . որոտացին դաշտ ու սար  
 Վրէ՛ժի կայծեր տեղացնելով անդադար:

Ազգուելով բարկ բուրումէն արխնին  
 և դարաւոր գոջումներէդ, ողբազին  
 Զարթնեց այսպէս Աստուածդ, հին վրէժին  
 Թօթափելով թմրութիւնը, խոր քունին:

Կրակ առին, այդ կայծերէն տարածուն  
 հին վրէժիդ Վեստֆնները մարմրուն.  
 և դուրս պոթկաց լավաները վրէժի  
 Տարածուելով անմիջապէս. ամեն զի:

Այդ կայծերը, հին վրէժիդ դարաւոր  
 Ներթափանցեց խոլոյն սրտից վիրաւոր  
 և արթնցուց. բռնկումը այդ կայծին  
 Որդիներդ, սև թմբիւրէն խոր քունին:

Թօթափեցին այդպէս նինջը դարերու,  
 և վերջ տուին երեմեական ողբերու.  
 Հաւաքուելով խումբ, կազմեցին փութագին  
 և նետուեցան կրկէսը մեծ պատիւին:



Ստրկութեան անարգանքը ուսամբարձ,  
կարաւաններ ստրուկներու գետնամած,  
Հին վրէժի բոցը իւրեանց սրտի մէջ  
Գացին, իյնալ պատիւներու դաշտին մէջ:

Ինկան անոնք, գաղափարի մարտիկներ  
Սօին պսակ գորշ կապարէ անվեհեր  
և այդ պսակ բռնած, թեւօք շողջորուն  
տարին առ օտն վրէժինդիր Աստուծուն:

Ռազմիկներու տողանցումը զունդ ի զունդ  
Իւրեանց վազքի զբոցթի տակ թունդիթունդ  
Ընթացան այդ նիր ուղիէն սիգապանծ,  
Ցեղի վրէժն՝ աջքերնուն մէջ կուտակուած:

Ընթացան այդ, տուայտանքի ուղիէն  
Մացառապատ արցունքներու աշխարհէն,  
Աներկեւան, զիւցաղուններ անձնուրաց  
Արիութեան հաստ զրահը զգեցած:

Վրէժի շանթեր, գողգողացին աջաց մէջ  
Ռազմի առղեր թրթռացին չրթանց մէջ  
Գրոճ տունին, վոճմակներու յանդիման  
Թոցնելով սեւ պողպատէն չունջ մահուան:


Դողդեցաւ Տիեզերքն՝ ալ համօրէն  
մահաափիւռ սեւ մետաղին թնդիւնէն  
և զիտապատ զլորեցան ստիւներ  
գիշերատիպ անդնդոց մէջ մահատուեր:

Քառաթեւի զողգոթաին զառի վեր  
ելան նաև վրէժինդիր Շաքէներ  
Ստրկութեան փոշիները թօթափած  
Հին վրէժի կայծերէն՝ ալ զօրացած:

Ներշնչուած տառապանքէն դարաւոր  
մարտիկները երիտասարդ ալեւոր  
Պատուաստուած զիւցաղներու շինուկով  
Չուլուեցան հոն, վրէժինդիր խումբերով

Անխառնակ սարերու լերկ կատարներ  
Աւեր դաշտեր, և քարքարուտ ուղիներ  
Արիւններուն թանձր խառով ձեփեցին  
և ծիրանի երանգովն՝ ալ ներկեցին:

Արիւններու անձրեւն՝ այսպէս անդադար  
կաթկթեցաւ կաթիլներով անհամար  
և զոյացաւ այդ շիթերէն արիւնին  
կարմիր ծով մը յորձանքներով մոլեգին:





Հայդուկներու դիակներն՝ ալ փութագին  
եկան դիզուիլ սգաթաթախ քո, լանջքին.  
Ձոր գրկեցիր համակ սէրով ակաղձուն  
Որպէս, բաղեղ սիրակարօտ սարդենւոյն:

Այսպէս եղաւ, լանջքդ խորունկ գերեզման  
վաստակարեկ հողիներու հանգրուան.  
Ուր՝ պիտ' ներձեն, ածխները սուրբերուն  
մէջ գամբանին, մահապառուեր սարսուռն:

Այդ Դամբանի բնդերներէն սգապատ  
Պիտի զարթնու, մօտուստ, այգը չողապատ  
և զերդ փխնիկ այդ ածխէն Մուրբերուն  
Պիտի յառնէ ժպիտներդ մարմրուն:

Պիտի բացուին, յայնժամ՝ ցոլքէն Արեգին  
Բիւրեղ գրունք, լուսաժպիտ եղեմին  
և ծագիկներ խնծիղներու բոյլ է բոյլ  
Պիտի փթթին նորեկ արփուոյն է նշոյլ:

Պիտի չորնան յայնժամ՝ ժպտին ցոլքերով  
Արցունքներու Գանգեհաները հապճեպով.  
և ամեհի կարմիր ծովը արիւնին  
Պիտի ցամքի, վառ չողերէն Արեգին


Պիտ' փտարուի մռայլ մէղքը, թախիծին  
Մտրակովը երանութեան լուսածին.  
Պիտ' անձեռին այսպէս, վշտի հոծ ամպեր  
Կորսուելով զերդ վաղախոյս մի ստուեր:

Պիտի բուժին, սրտիդ վէրքեր բիւրաւոր  
Անդորրութեան բալասանով զօրաւոր.  
Պիտի վերնայ տուայտանքի խաչը մեծ  
Որոյ վերայ նահատակներ տանջուեց:

Պիտի զարթնու, զարունդ ալ կենսաբեր  
Ի տես արփուոյն նշոյլներուն լուսաբեր.  
Յայնժամ թողլով, սուգի քուրճը փչապատ  
Պիտ' զգենայ ծիրանիներ ոսկեպատ:

Իսկոյն ծիծառք, կարօտախտէն սրտուեր  
կայծակէն թաց սլանալով բնդ այեր  
Պիտի գառնան իւրանց բոյնը ժպտագին  
Հրաժեշտ տալով, օտարութեան աշխարհին:

Կ'ընդնշմարուի աժմէն՝ ի գող մշուշին  
Ծիածանը վաղորդայնի Արեգին  
և յօյսերու հորիզոնէն միկապատ  
Կ'ընդնշմարուի ծիր լաթիկներ չողապատ:





ՀՀ Ազգային գրադարան



NL0329940



27634

891:99

U-82